

,POÈMES ARMÉNIENS“<sup>1</sup>  
ՄԱՍԻՆ ՅԱՅԹՆՈՒՄ ԿԱՐՄԻՐՆԵՐ

Փ. Թիկոն Քիյեւար հետեւեալը կը գրէ Մերքիւր  
տը Թրանսի մէջ .

« Պարսկաստանի, հիւսիսային Ասիոյ գրիթէ  
անծանօթ հրկիրմուոն, ասորական աշխարհին  
ու հնդինապարսկի աշխարհին մէջ տեղոր, հաց  
ժողովորդը, թերեւու Փութիքայէն նկած, հնդ-  
եւրոպական լեզուներու խուռական մէջ ու րոյն  
տեղ մը բռնոր իր լեզուովը, շատ կանուխէն  
այլազան քազաքակրթութեանց միջնորդը ե-  
զազ, վաճառականութեան եւ պատեականիերու  
միջոցաւու . Ասիական մեծ զայտառանքներուն  
նակառուն վրայ հաստատած է, Հայերը վասուց  
քրիստոնէութեան յարած ու չորրորդ պարևն  
սկսաւ քրիստոնեայ աշխարհէն ալ զրիթէ  
բանութեան իրեն լեզուովն ու կրօնովն որ  
նորինքան տարբեր է հոսմէկան կաթոլիկու-  
թեան որբան օրթոստրութեան, ինքդինք-  
ինին պահպանութեան զարեր, ինքանական  
կայտարուն ներփեւ, պարտիկ, մանուկու ու թու բք  
հոսմէկին ներփեւ, իրեն ինքնանջան ու կեն-  
սունակ ազգայնութիւն մը : Այօօր, ամենէն  
զարութեակի արքինականութեան յետու, անա-  
սերի անձունութեան մը մէջ, արդուուն, հարս-  
տանարութիւն, սովորին դէմ կը հանեն անհոր-  
տուկի կննդանութեան մը թարուն ու ժը, եւ  
ուղղեցոցի բան մըն է որ, միայ ջախէնա-  
խուու ու յօշուած ըլլաուզ հանգեր, այս  
ողբերական ժողովորդը գրականութիւն մը  
ունեցած ըլլայ և զեռ այօօր իսկ պատմա-  
տակներ ու բանասեղներ արտաքրէ : Բայց  
թիւ Եւ բուպայներ, բայց ի մը լեզուու-  
գէտներէ, պատմաներէ ու հնադէտներէ, ծան-  
օթներէ են հայերէն լեզուին, զոր Պայրըն ու -  
գած էր առզիւ Վենեսակի Ս. Ազարու վասրին  
մէջ եւ հայ գրաբանութեան ուրիշ բան իմաց  
ֆրանսերէն, գերմանարէն կամ անգլիերէն բաց  
ի համաձական թարգմանութիւններէ, հան-  
դէսներու կամ զրիթէ անգտաների տերաբէն-  
ուրու մէջ կորուրու : Կեսանք պատարան մէկ  
ուրիշ ձևն է ուրիմի զոր ի յայց կը թիւէ  
պ. Զօպանեան քանի մը հայեական բանասեղ-  
ծութեան ֆրանսերէն թարգմանութիւնը հը-  
րատարակեալ, կապրիէ Սուրեկ մէկ պա-  
տական ու սումմասիրութեանը հետո :

Հայոց նախնական հեթանու գրականու-  
թեանը ոչինչ մայաց է, բաց ի յամանակա-  
գիրներու ու լուրջաւած քանի մը հասուաներէ :  
Քիսատներէ մէջ թիւն Հայաստանի մէջ մտցնողը  
խնամքով արյել տուու ամիակ ճշմարտութեան  
յայտնութեանը առաջ գտնուող բոլոր ձեռա-  
գիրները : Ահա ուրինէ, ին առաջ, Գրիգոր Նա-  
րեկացի (ժ. գար) կրօնական քերթառաները՝  
ձեւական արտասովոր ճոխութեամբ մը կարու-

նահապէս Պուշկինէն որ ժե՞ գարուն վերջին  
ապրեցաւ, սիրային ամենասովորը կը ի բաց,  
Սկզբ հան ի ձանի նած, լուկ լսեց սորիկու ու դոլայի,  
կու թիւը իմ եարին լիզուն ան հուրի ըերան էր դրած  
ո՞ւ իմ սրտի գագատին ան հաւան հավցուցան :

Մասնաւորապէս աչքի կը զարնեն կպանգուխ-  
տի նորիկը . Հայը՝ ամէն բանէ առաջ ու աւել-  
իլ երկրագործ է, զիւզարնակ ու ու կը գանուի  
երկր մը մէջ ուր եղանակները շամ որոշ են,  
— իսխտ ծմեն մը, գարուն մը այնան ծաղ-  
կարոյդ որքան ուրիշ եւ է երկրի մէջ կարե-  
լի չէ տեսնել, գրեմէ տօթակէ ամառ մը, ճոխ  
աշուն մը, պարտաստ, (մեր պրկերները մի-  
ածացան մասամբ Հայաստանէն կեսն են), Հայուն  
համար, կայրէնին ուղղ աստուն անձնչական զի-  
ցարանութեան նեղնին է միշտ, եւ անկից չի  
կրնար հեռանալ առանց դառն կարուով մը  
չարարուելու մւսուի, անհամար ցաւազին  
երգներ մէջ . ծողովրզակն անասնական դու-  
թիւնը պահուութիւն ու երկիրը մացողնե-  
րուն մորմուքը կ'արտայայտէ .

Կանչէ, կոռունկ, կանչէ, քանի գարնէ է .  
Զարպարուու սկրու գուն գուն որդին որդին է .  
Բա հայու տեղդ շայր շիմն է .  
Սշնարին արեւակ ինձի տիւման է :

Կանչէ, կոռունկ, կանչէ բարի սարերէ .

Դաշուն նձ զարի սովոր շիմն էնձնելէ .

Մի շար, մարիկ մի՛ շոն, եւ զարի տեղ եմ,

Վայթանի հողի լրին եւ կարօնցեր եմ :

Կը գտնէնք վերջապէս համորին մէջ՝ նոր կամ  
ժամանակակի գերբթուածներ, ընզվզումի ;  
յարոյնը իւ եւ ծութ բյուսի երգեր, ինչպէս պ.  
Զօպանեանի «Օրոյու», որ կամբանական մը չէ,  
այլ հրաւաք մը կորովի :

Հերի՛ք, հերի՛ք, այդ օրոր ողբ է մահու,

Հերի՛ք, մնաք նոր օրու ունինք թիւներիւ :

Պիսիմնէնք օրու ուրիշն ու գրծին :

Եւ մունինքն պիտի հոցին տակ հրճուին :

Փիկը Կիթենը

Պ. ՄԱՐԻԼԻ ԵՒ ՄԱԽԹԱՐ ԳՈՇԻ ԱՌԱԿՆԵՐԸ

Պ. Յ. ՄԱՐԻԼԻ կ'ատարանիք է «Մուրինաչ  
Ազիաթիք» որ 1902 այժմ-յունիսի թիւին թէջ  
Միլիթար Գուշ առակներէն քասառուն երկու  
հատին քրանչուներէն թիւն ըստ կուտանու-  
թեան գովի նախարանունիք ու Պ. Մարլէր ըս-  
կնակ մըն է հայոցիքանութեան մէջ, բայց իր  
առաջին քայլերէն արյէն յոց կուտանուն մէջ  
աշխատանքիքն թիւն . ուստի ասսաբիդն է երին  
հաթիւնը . ու տարիէ մը ի վեր կ'ուսումնա-  
սիք նոր հայերէն ալ վերջնը հրատարակից  
անգույն իրավունք մէջ տիրի մը վերջնի Մայի Սկա-